

# Մ Ի Յ Ա Յ Ի Լ Է Մ Ի Ն Ե Ս Ք Ո Ւ

## Ռ Ո Ւ Մ Է Ն Բ Ա Ն Ա Ս Տ Ե Ղ Ծ Ը

### ԱՎՆԱՐԿ ՄԸ ԻՐ ԿԵԱՆՔԻՆ ՈՒ ԳՈՐԾԻՆ ՎՐԱՅ

(Շար.)

#### ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՐԴԸ

Քաղաքականութիւնը կը զգեսնէ բոլոր այն արուեստագէտները որ կը վարակուին իրձով: Ան զգեսնեց եւ Էճիներսքուն:

Դժբախտ են փոքր ժողովուրդները: Անոնք իրենց զբէլի, արուեստի ճարտիկը եւս կը լծեն խորթ աշխատանքներու: Կը ստիպեն որ արուեստագէտը հանրային տարբեր ճիգերու վատնէ իր ներսի կըրակը, կամ ձխրճուի քաղաքական կեանքի ձէջ՝ լքելով յաճախ իր յուզումներն ու անսիւքները: Նոյն երեւոյթը չէ՞ք գտներ հայ կեանքի ձէջ ալ: Այի ճը հանրային դէժքեր՝ որոնք հարկադրուած են շատ ճը աշխատանքի ձէկանց հասնիլ ու տոկալ: Արուեստի ճարգը կը տեսնենք կուսակցական վէճերու լծուած, կամ կլանուած քաղաքական հոգերով:

Ռուճէն քաղաքական կեանքը Էճիներսքուն ալ գողցաւ: Ու զայն խանրեցուց:

Թերեւս զարճանալի թուի յիշելը թէ այս ճարգը՝ որ նոր գիժ բացաւ ռուճէն ճաւար կեանքին ձէջ, քաղաքական ըճբունումներով պահպանողական ճըն էր: Սխալ է կարճել սակայն որ Էճիներսքուն ճանակցութիւնը պահպանողականներուն՝ ազատական կուսակցութեան հանդէպ իր սնուցած սխէն կուգայ: Ճիշտ է, երբ 1876ին ազատական-

ները եկան իշխանութեան զուխ՝ վտարեցին զինքը Եաշի ձէջ իր սնեցած ճատենագարանապետի պաշտոնէն, պատրուակ բռնելով քանի ճը գրքի կորուսար: Բայց առկէ չէր բխեր իր պահպանողականութիւնը: Ան զեւ Ռուճանիա չգարճած՝ արդէն ձեւեր էր իր քաղաքական հաճողութեանը, զոր ճիայն աւելի պիտի շեշտեր յետոյ, իր երկրին կեանքը ճաւէն ճանչնալով:

Իճն Սլավիչ որ Էճիներսքուն ճաւէն ճանչցած է անոր վիեննա ապրած օրերուն, եւ որ պիտի գորճակցէր յետոյ անոր՝ լրագրական ասպարէզի ձէջ, կը պատճէ բանաստեղճին ճաւայնութիւնը երբ զեւ վիեննա էր.

«Հիացող անցեալին՝ որ հճայքով լի էր իրեն հաճար, ան կը պնդէր որ ազրողները երկիւղաճութեաճը շարունակեն իրենց նախորդներուն սկսած գորճը, պահպանելով սրբութեաճը ինչ որ հին է բայց զեւ չհինցած, եւ զգուշանալով անէն հապճեպ ճեղաղրանքէ:»

Արդարեւ անցեալին հանդէպ իր տարօրինակ պաշտաճունքն է որ հինը կաղճած է իր պահպանողականութեան: Ան կը հաւատար որ եթէ ճողովուրդն է եզաճ ռուճէն ազրային կեանքին աղբիւրը, ազնուականութիւնն է որ զայն պահպանած է, ազնուացուցած: Ազրային աւանդութեանց անեէն

երկիրը արհնորդը, ցեղին ամենէն հաւատարիմ պահապանը ազնուականութիւնն է ըստ իրեն: Ու դարձեալ ան է որ վաղը կրնայ կռուիլ նորելուկ հոսանքներուն դէմ որոնք ուտիճի պէս պիտի կրծեն ցեղը ներսէն, ան է որ նուիրական աւանդութիւնները պիտի պահպանէ եւ վաղը: Ասկէ՛ կը բխի իր պահպանողականութիւնը: Իր պահպանողականողականութիւնը, հետեւաբար, հակաժողովրդական վարդապետութիւնն է չէ, այլ ժառանգութիւնն էր, բանաստեղծի՛, որ կը սարսափի հին գեղեցկութեանց եղծուճէն, փճացուճէն:

Ի՞նչ Սլավիէն է դարձեալ որ կը պարզէ Էճի-նեսքուի պահպանողականութիւնը.

«Վիեննա գտնուած ատեն, ան ուսման վար էր այն իմաստով որ ամէն ճարտու պէտք է ապահովել ազատութիւնը զարգանալու համաձայն իր բնաւորութեան, իր նկարագրին: Երբ Վիեննայէն երկիրը դարձաւ մնաց ուսման վար ճիշտ ճիւղնայն իմաստով, բայց չէր կրնար աշխատիլ այստեղի ուսման վարներուն կողքին: Կ'ըմբոստանար իր նկարագրի՛ր տեսնելով որ ճարտու ամէն կապ խզած են ու կը խզեն անցեալին հետ, եւ ժողովուրդին մեծ դանգուածին հետ, հանդիսանալով իրենք ատեսկ ճրգարգացած դաս, վերնախաւ, կը լքեն ճնողքներու կենցաղը, անոնց բարքերն ու սովորութիւնները, կ'եղծեն ռուսմաներէն գեղեցիկ լիզուն եւ կ'ոչնչացնեն անցեալին ճէջ ճիւղուած բոլոր գանձերը, որպէս զի ստեղծեն նոր աշխարհ ճր, ուր ամէն ինչ ջնարակ է եւ կեղծիք: Ան կրնար աշխատիլ ճիւղն անոնց հետ որոնք դեռ երկիրը ամբողջութեամբ կը պահեն դէպ ի անցեալը, եւ որոնք կը հաւատան թէ յառաջդիմութիւնն ու քաղաքակրթութիւնը չեն յառաջանար ուսուցումով, այլ պատշաճ՝ չափաւորութեամբ:»

Ինչքան ալ ազնուականութիւնն է իրեն համար ցեղին աւանդապահը, իր ժառանգութիւնը սակայն բարօրութիւնն է ցեղին, մանաւանդ անոր խոնարհ խաւերուն: Երբ ժողովուրդին երջանկութիւնն է խնդրոյ առարկայ՝ ան խտիր չի դներ սկզբունքներուն ճէջ: Զի վախճար նոյն իսկ որ ճիւղապետական կը կոչեն զինքը:

«Տուէք ինձի ամենէն ճիւղապետական երկիրը ուր ճարտու առողջ ու հարուստ են, — կ'ըսէ տեղ ճր, — ես զայն պիտի նախընտրեմ ամենէն ազատ

երկրէն ուր ճարտու թշուառութեան ճէջ են ու հիւանդ:»

Ու այս ճարտը՝ որ ամենէն քնքուշ զգացումները երգեց, քաղաքական ասպարէզի վրայ բուռն մնաց: Կրքոս էր պայքարի ճէջ, ու յաճախ աննորոգ՝ երբ իր սկզբունքներուն ոսոխ ճր գանէր: Աչքէ անցուցած ատեն քանի ճր նմուշները իր լրագրական բանավէճերուն՝ չեմ գիտեր ինչո՛ւ միտքս կուգայ մեր իսկ կեանքը, ուր մեր ամենէն ազնուական գրագէտները՝ թաթխուած քաղաքական վէճերու՝ ճողեղին ճարտու կը դառնան, մոռնալով իրենց ճէջ արուեստի, գրչի ճարտը:

Էճիենեսքուի նման նուրբ խառնուածք ճր չպիտի կրնար անշուշտ երկար տոկալ այս հեւսապառ պայքարին:

Եթէ բան ճր ճակատագրական ազդեցութիւն ունեցաւ Էճիենեսքուի ուղեղին վրայ, անկասկած իր ճանակցութիւնը եղաւ քաղաքական շահագրգիռ եւ չարամիտ պայքարներու, ինչպէս կ'ըսէ Քսենոփոլ, յայտնի գրագէտն ու պատմագիրը: Ան որ անձնաւորեալ ճիւղապետութիւնն էր՝ ինչպէս են բոլոր գրական հանճարները՝ լուրջի առաւ քաղաքականութիւնը, իր ճբողջ կիրքը դրաւ հոն, խանդավառուած իր քարոզած գաղափարներէն, ատելով իր հակառակորդները, եւ իր բանաստեղծի ազնիւ ու ճաքուր սիրտը ի սպաս դնելով փոփոխական հովի ճր: Իր ճառար ուժերը ան սպառեց ապարդիւն պայքարի ճր ճէջ: Ու կարելի՞ է ճարմանալ որ նման կեանք ճր ի վերջոյ փճացուցած է ճառար ճրներն: Ո՞վ յիմարացուց Էճիենեսքուն: Զայն յիմարացնողը՝ իր երկիրը, իր ժողովուրդը եղաւ, որ ճայն ճճանչցաւ, որ բանաստեղծին կենդանութեանը ոչ ճէկ ճոհողութիւն բրաւ՝ անոր հայթայթելու համար ապրելու ճիւղոցներ, որ ճգեց ճանիկա սեւ թշուառութեան ճր ճէջ, եւ թոյլ տուաւ որ անիկա յիմարանցի ճր ճէջ իր ճահը գանէ:

ՀՐԱՊԱՐԱԿԱԳԻՐԸ

Խօսիլ հրապարակագիր Էճիենեսքուին ճափին՝ կը նշանակէ ի վեր հանել, անգամ ճր եւս, թէ ինչպէ՛ս կը թօշնի լրագրութեան ճէջ քշուած արուեստագէտը: Եթէ քաղաքականութիւնը, ընդհանրապէս, կ'ընդարձայնէ արուեստի ճարտը, օրուան ճաճուլն է մանաւանդ որ ճանիկա կը ջլտաւ ու կը մեղցնէ: Նոյն իսկ մեր ճէջ, ո՞ր հայ գրագէտն է

որ իր շնորհները չէ խածրեցուցեր հրապարակագրութեան ճէջ:

Եթէ պարագաները լրագրութեան գիրքը նեաած չըլլային Էճինեսքուն, ուսմէն բանաստեղծութիւնը հաւանարար նոր հրաշակերտներ կ'ունենար:

Ու ինչ որ աւելի դառն է՝ ապրուստի հոգն էր որ զինքը լրագրութեան ճղեց: Երբ կուսակցական նկատումներով խլեցին ձեռքէն Եաշի ճէջ ունեցած հասեոս ճէկ պաշտօնը՝ համալսարանի գրանդարատպետութիւնը, ապրուստի մտատանջութիւնը սկսու ճնշել իր միտքը:

Որպէս զի կարենայ իր կեանքը շահիլ՝ Էճինեսքուն 1876ին Եաշը թողուց, եւ Պուքրէշի ճէջ խմբագիր եղաւ Թիւմպուլ թերթին, զոր կը հրատարակէր պահպանողական կուսակցութիւնը: Այդ պաշտօնին վրայ ալ մտաց մինչեւ 1883, երբ առաջին անգամ երեւցան հետքերը իր ճաքի հիւանդութեան՝ ուրկէ ալ չպիտի բուժուէր երբեք:

Իր լրագրական կեանքն էր որ սպաննեց զինքը: Ո՞ր արուեստագէտը թարծ կը մնայ՝ երբ ստիպես զինքը խմբագրութեան կամ վարժապետութեան ճէջ օրն ի բուն բթացնել իր միտքը: Ո՞ր բանաստեղծն է որ տրամագրութիւն կ'ունենայ իր հոգիին հետ խօսքի նստելու՝ երբ ամբողջ օրը ուղեղը խճողած է խորթ գրագուծով ճը:

Ու ամբողջ եօթը տարի տեսեց այդ անհրապոյր կեանքը, ըսենք՝ այդ չարչարանքը, որ իր կարծ կեանքին ամենէն պաղատու ճասը պիտի խլէր:

Իր լրագրական կեանքը սապէս կը պատճէ Իօն Սլավիչ՝ որ Էճինեսքունի հետ միասին վարած է Թիւմպուլի խմբագրութիւնը:

«Լրագրութեան ճէջ ճանելու ատեն քիչեր միայն ունեցած են այնքան պատրաստութիւն որքան ունէր Էճինեսքուն: Տեսակ ճը շրջուն ճատեւնապարան էր, եւ չէր ըլլար օրուան խնդիր ճը ուրուն ճասին արդէն հաճողուճ ճը չունենար. օճտըւած գարճանալի յիշողութեաճք ճը՝ ան երբեք չէր ճոււար իր սորվաճքը, եւ ճեճ զիւրութեաճք կ'օգտուէր իր ճանօթութիւններէն գէպքերու եւ գէճքերու ճասին. վարճուած ոտանաւոր գրելու՝ բայց նաեւ անճրցելի էր իբր արճակաղիր: Թէեւ կը գրէր արաղ, բայց խնաճքով կը կշուէր իր բառերը, եւ գճուար կը տպէր բան ճը առանց ճեռագիրը կարդացած ըլլալու ճէկուն, ու երբեք՝ առանց

գոնէ ինք վերստին կարդալու: Բճախնդիր էր լեզուի ճասին ալ: Ձեճ գրէր, կ'ըւէր, ճիայն Պուքրէշցիներուն, ոչ ալ Մանթէնիացիներուն կամ Մուտովացիներուն հաճար, այլ բոլոր Ռուճէններուն, ոչ թէ միայն այսօրուաններուն՝ այլ վաղուաններուն հաճար ալ: Աշխատաւէր էր ու խղճաճիւ, եւ գայն միշտ կը գոնէիր իր տեղը: Մտաճճան կամ ուսուճնասիրութեան ճէջ թաղուաճ՝ յաճախ կը ճոււար սնունդն ու քունը. հիւանդ իսկ ըլլար՝ խճագրատուն կուգար միշտ, կը հետաքրքրուէր ամէն բանով եւ կ'ուղէր որ միշտ տեղեակ պահէին զինքը: Առաջնորդող յօղուաճները շատ քիչ կը գրէր ան խճագրատունը: Գրական արճանապատուութեան եւ հանրութեան հանդէպ յարգանքի ինդիր էր իրեն հաճար՝ յօղուաճները գրել կատարեալ խաղաղութեան ճէջ: Միասին կը կարգայինք իր գրաճը՝ ճեռագիրը շարուելու չղրկուաճ: Կը գրէր ընթեռնի, գեղեցիկ ու խնաճուաճ:

«Իսունուաճքով ալ հրապարակագիր էր ան: Ինչ որ կ'ընէր՝ կ'ընէր սրաովը: Իր ճօտ ամէն բան կը բխէր խոր հաճողուճէ ճը, եւ յստակ էր բանաճեռուաճ: Առարկայական էր, երբեք ինքըղինք անճնապէս վիրաւորուաճ չէր զգար, ու չէր կոսընցներ կշիւը: Ձեճ յիշեր երբեք որ ճէկը վշտացուցած ըլլայ, կամ բուռն եղաճ ճէկու ճը հանդէպ: Անկարեկիր էր եւ անողոք երբ պէտք ըլլար ճշճարտութիւնը ըսել, բայց իր անճնական յարաբերութեանց ճէջ չէր նախատեր ճէկը, եւ որ եւ է նախաաինք կ'ընդունէր քճճիճագով ճը:

«Ան չէր հարուաճեր կառավարութիւնը՝ ընդգիճաղիր թերթի ճը խճագիրը ըլլալուն հաճար, այլ այդ պաշտօնին ճէջ էր ճուաճ՝ օրովհետեւ կը բաղճար անողոքօրէն հարուաճել ճարգիկ՝ օրոնք, իր կարճիքով, կը կազմալուճէին ուսմէն ընկերութիւնը:»

Ինքն է որ Եաշէն 1882ին գրուաճ նաճակի ճը ճէջ կ'ըւէ բարեկաճի ճը:

«Պէտք է այսօր զիս երեւակայես շատ յոգնաճ, ճարղ ճը, այն օրէն ի վեր որ սուանճինն կ'ընեճ սկզբունքներու այս առեւտուրը, այնքան հիւանդ որ առ նուաղն վեց ամառան հանգիստի պէտք ունիճ ինքըղինքս գանելու: Գրեթէ վեց սարի է որ լճուաճ եճ այս տաճանակիր աշխատանքին, վեց տարի է ի վեր կը գառնաճ այս cerele vicieuxին ճէջ: Վեց տարի է հանդատութիւն չունիճ, խաղա-

դու թիւն չունի՞՝ որոնց այնքան ես պէտք ունէի կարենալ աշխատելու համար ուրիշ բաներու՝ քան այս քաղաքականութեան: Quelle vie, mon Dieu, quelle vie...!»:

Բայց պէտք է ըսել որ եթէ բանաստեղծը ընկճուեցաւ հրապարակագրին ճէջ, ճարդը զօրաւոր մնաց: Լրագրող Էմիլնեսքուն ալ բարձր մնաց իր շրջապատէն, թէեւ իր քաղաքական համոզումները իր դարունը չըլլային:

SUՌԱՊՈՂԸ

Մեծ արուեստագէտներէն ո՞վ չէ տառապած: Բայց երբ տառապանքը կը տանի եղբրական վախճանի ճը՝ տաժանելի է կրելը: Էմիլնեսքուն ա՛յդ տառապանքը կրեց:

Ան իր ներսը դժբախտ ընտանիքի ճը ճակատագրական սերճը ունէր արդէն, երբ կեանքն ալ իր հոգեբը տուաւ: Երեսունըօթը տարի ապրեցաւ ան, ու այս կարճ կեանքին հինգ տարիները՝ հոգեկան հիւանդներու ապառտարանի ճը ճէջ: Բայց իրեն մնացած երեսուներեք տարիներն ալ վիշտով, հոգիւրով անցան:

Բանաստեղծը ծօռէն ճանչցող ճը, ակադեմական Եւքոպ նէկրոցցի կ'ըսէ թէ Էմիլնեսքուն ճիշտ ապրեցաւ կատարեալ թշուառութեան ճէջ: Թէեւ շատ էր համեստ եւ շատ քիչ էին անոր պէտքերը, բայց ան, տղու ճը պէս, չէր զիտեր զորճածել իր վատկած քիչ ճը դրածը: Իր հիւանդութեան երկար շրջանին՝ իր բարեկամներուն ու հիւանդոններուն աջակցութեամբը ապրեցաւ: Իսկ Խորհրդարանը, 1888ին, այսինքն երբ յիմարանոցն էր վաղուց, պզտիկ թոշակ ճը կապեց անոր: Իր թաղուճը եղաւ պետութեան ճախքով: Է՛հ, անշուշտ: Դիւրին է արցունք թափելը երբ բանաստեղծը ա՛լ չկայ:

Ուրիշներ ալ պատճաճ են Էմիլնեսքունի չարչարանքը կեանքը շահելու համար: Ճիշդ է որ ան բարեկամներ ալ ունեցած է՝ որոնք փորճած են չզգացնել կեանքի բեռը: Անոնցճէ ճէկը, Թիթու Մայօրէսքու, զրագէտ եւ նախկին նախարար, որ սիրած է Էմիլնեսքուն եւ յաճախ աջակցած անոր, նոյն իսկ կը վրդովուի երբ բանաստեղծին նիւթական տապնապները խօսքի նիւթ կ'ընեն:

«Էմիլնեսքունի նիւթական թշուառութեանը ճա-

սին խօսիլ, կ'ըսէ ան, կը նշանակէ զորճածել իր անհատականութեանը անյարճար՝ բացաարութիւն ճը, որուն դէճ առաջին անգամ ինքը պիտի բողոքէր: Ինչ որ պէտք էր Էմիլնեսքունի ապրելու համար այդ բառին նիւթական իմաստովը, ան ճիշտ ունեցաւ: Գոյութեան հոգեբը երբեք չճանչցաւ ան իր ճառար առողջութեանը շրջանին: Երբ ինքը չէր վատկեր ճինակը, կ'օգնէին իրեն հայրն ու բարեկամները:»

Թերեւս ճշճարտութիւն կենայ այս չբճեղանքին ճէջ: Թերեւս Էմիլնեսքուն ինքն ըլլայ անկանոն կեանք վարողը: Բայց սա ստույգ է որ տառապեցաւ ան: Ու այդ տառապանքը յաճախ ճարդոցճէ կուզար: Բաւական է յիշել իր վտարուճը պաշտօնէ, ինչ որ դճնդակ դարճուց անկէ յետոյ իր կեանքը:

Արդարեւ, ռէճիճի փոփոխութիւնը, 1876ին, աղետաբեր եղաւ Էմիլնեսքունի համար: «Զանիկա իր պաշտօնէն հրաճարեցուցին, կը պատճէ Եւքոպ նէկրուճճի, առանց որ եւ է շարճառիթի, ինչպէս կը պատահի յաճախ ճեր ճէջ երբ դահիլճները կը փոխուին: Նոյն իսկ դատի տուին զանիկա՝ ըսելով որ պետութեան ճատենագարանէն կը պակսի բանի ճը զրքեր: Անշուշտ որ հետեւանք չունեցաւ դատը՝ որովհետեւ պակտող զրքերը զանուեցան իրենց իսկ դարակներուն ճէջ:» Ու ինչ կ'ուզէք որ ըլլայ բանաստեղծին արդէն հիւանդոտ հոգին: Ինչ կը խորհի ան աշխարհի վրայ երբ հացին պատասը կը խին բերնէն: Ան աշխարհքէն կը պզգայ: Որքան զինքը սիրողներ նիւթապէս օգնեն իր նեղ օրերուն՝ ան դարճեալ կ'ատէ ճարդիկը: Ան նոյն իսկ չի կրնար սիրել ողորճութեան համար իրեն երկարող ճեռքը: Իր տառապանքէն բա՛ն ճը չի պակսիր՝ եթէ նոյն իսկ ապրուստի հոգը ճեղճանայ, լրագրական կեանքի ճէջ վատնուած տարիներու գինով:

Բայց ինչ աւելի խօսուն փաստ՝ քան երբ բանաստեղծը ինքն է որ իր տառապանքը կը պատճէ: 1882ին Եւշի ճէջ բարեկամին ուղղած ճտերճական ճէկ նաճակին ճէջ՝ Պուքրէշէն կը գրէ ան.

«Թարուած ճըն եճ ես, թէեւ աշխատեցայ հաճողուճով եւ հաւատարով դագափարներուս աճրպղնոճին, եւ աւելի լաւ ապաղայի ճը: Ութը տարի է որ Ռուճանիա դարճած եճ, եւ այն օրէն ի վեր

յուսախարութիւնները կը յաջորդեն յուսախարութեանց, ու այնքան ծեր կը զգամ հիմա զիս, այնքան յոգնած, որ ձեռքս ի վուր կը դնեմ զըջիս վրայ բան ճը զրեղ փորձելու համար: Կը զգամ որ ա՛լ ի վիճակի չեմ, կը զգամ որ սպտած եմ բարոյապէս, եւ որ ինձ պէտք է երկա՛ր, երկա՛ր հանդիսա ճը որպէս զի ինքզինքս գտնեմ: Եւ սակայն ոչ իսկ հասարակ բանուորի ճը չափ հանդիսա կրնամ գտնել ես, ոչ ձէկ տեղ, եւ ոչ ձէկուն ծօտ: Խորաակուած եմ, ու այլ եւս չեմ գտներ ինքզինքս, այլ եւս չեմ ճանչնար ես զիս:»

Իրաւունք չունէ՞ր բանաստեղծ Վլա՛հուցան՝ երբ Է՛ծինեսքուի եղերական ծա՛հէն յետոյ կը գրէր.

«Հիմա որ մեծ արուեստագէտին ստուերը այլ եւս չի խուփեր ձէկը, ժողովրի նստեցէք հիմա բուրոյ, եւ որոշեցէք թէ ի՛նչ զարդերով պիտի պըճնէք իր գերեզմանը:»

**ՅՈՒՆԵՏԵՍԸ**

Մէկը որ ի ծնէ գծբախտ է եւ որուն կը սպասէ առհասական սեւ ճակատաղիր ճը, ձէկը որ կը տառապի ու տառապանք կը տեսնէ շուրջը՝ ինչպէ՛ս յոռետես չըլլայ:

Եյո՛, յոռետես մըն էր Է՛ծինեսքուն:

«Ռուճէնները աւելի յոռետես խորհող եւ զրոյ չունեցան երբեք քան Է՛ծինեսքուն, կ'ըսէ Ե՛տքուպ Նէկրուցցի ակադեմիականը: Կատարելապէս ըմբռնած էր ան կեանքի ունայնութիւնը, եւ գոյութեան բովանդակ ոչնչութիւնը ծա՛հէն ետք: Ու եթէ իր գերագոյն պահերուն ունենար իր մտքի պայծառութիւնը՝ բա՛ղցր ժպիտով մը ան պիտի բաժնուէր կեանքէն:»

Բայց ճիշտ չ'ըլլար ըսել թէ յոռետես էր Է՛ծինեսքուն, եւ անցնիլ:

Պէտք է ճշդել, առաջ, թէ ուրկէ՞ կուգար այս յոռետեսութիւնը: Քննադատները կը զժուարանան անոր աղբիւրը ցոյց տալու: Կը զժուարանան՝ որովհետեւ չեն կրնար ժառանգական ախտի մը ստեղծած տրամագրութեան վերադրել. Է՛ծինեսքու, կեանքի մէջ, բարի ու քաղցր էր նկարագրով, ու իր խորքին մէջ լաւատես: Չեն կրնար եւ իր գաստիարակութեան մէջ գանձել սերմերը, ու այս կամ այն հեղինակին ազդեցութիւնը շօշափել իր յոռետեսու-

թեանը մէջ, ինչպէս կարելի է ընել մեր Եղիային համար՝ որ իր ընթերցումներուն գոհն ալ է:

«Յոռետես էր Է՛ծինեսքու, կ'ըսէ յայտնի քննադատ մը, Տօպրուճիանա Կէրէա: Ոմանք կ'ըսեն թէ անոր յոռետեսութեան պատճառը զարուն յոռետես փիլիսոփայութիւնն է, Ծօփէնհասուէրինը: Բայց լնդիւր է թէ Ծօփէնհասուէրի փիլիսոփայութիւնը ինչէ՛ն պիտի կարենար այդքան աղղել Է՛ծինեսքուի ստեղծագործութեան վրայ, երբ Է՛ծինեսքու Գերմանիա ուսած ատեն, մեռած էր արդէն մեծ փիլիսոփան, եւ փոխարէն կ'ապրէր ու կ'իշխէր ուրիշ իմաստասէր մը՝ որ մեծ աղճուկ հանեց Գերմանիոյ մէջ իր լաւատես քարոզութեամբը, — Տահրինիլը, որուն մասին այնքան յարգանքով կը խօսի եւ ինքը, Է՛ծինեսքուն: Ուրիշներ բանաստեղծին յոռետեսութիւնը կը վերագրեն ներքին պատճառի, — յիմարութեան սերմին, բնախօսական եւ հոգեբանական ժառանգական ախտին՝ որ յետոյ պիտի յանգէր նոյն ինքն բանաստեղծին յիմարութեանը: Սխալ է եւ այս կարծիքը: Է՛ծինեսքու բարի էր, քաղցր, այլատեր: Իր նկարագրին առաջին հիմքը՝ աւելի լաւատեսութիւնը, գտաւարապաշտութիւնն էին բան յոռետեսութիւնը: Իր ստեղծագործութեան մէջ խորապէս կը զգացուի այդ բանը: Անցեալին խեղալացումը՝ զոր ըրաւ Է՛ծինեսքու իր երգերուն մէջ, հետեւանք է յոռետեսութեան մը, բայց իւրայատուկ յոռետեսութեան մը՝ որ մասնաւոր է Է՛ծինեսքուին, որ իր սկզբնական խորքին մէջ խեղալիսթ էր, բաւին ամբողջական ուժովը:»

Բայց Է՛ծինեսքուի յոռետեսութիւնը հա՛ւակրելի գիծ մը ունի: Ան լալկան ողբ մը չէ զոր պահ մը մտիկ կ'ընես ու որմէ կը խրտչիս յետոյ: Իր երգերուն մէջ երբեք չես զգար իր իսկ տառապանքը: Ան չի սիրեր իր կակիճները հեկեկալ, ինչ որ բանաստեղծը անհրապոյր պիտի զարձնէր ի վերջոյ: Է՛ծինեսքուն կարգացող չայեր տարած են, առաջին տպաւորութեամբ, Գուրեանին նմանցընել զինքը: Բայց անջրպետը մեծ է: Գուրեան ի՛ր իսկ տառապանքը պոռթկաց: Անոր ամէն ձէկ սողլին մէջ կը զգաս որզը որ անոր մարմինը կը կրճէ ու ապրելու՛ւ ծարաւը: Չ'ուզեր աշխարհքէն գատուիլ ու կը հայհոյէ իր Ատուծուն: Տարբեր է յոռետես գիծը Է՛ծինեսքուի մէջ: Ան կեանքի ծարաւ չունի, ոչ ալ իր տառապելուն սրտմտութիւնը:

Այո՛, ան սեւ կը տեսնէ շուրջը, որովհետեւ կը զգայ որ բոլորը կը տառապին: Անոր երգերուն ձեջ կը զգաս ամենո՛ւն վիշաբ:

Թիթու Մայրէսքու, բանաստեղծին վաղեմի ծանրիճը, շատ լաւ կը բացատրէ անոր յոռետես բայց ծիւղնոյն աստեւ ալլասէր հոգին:

«Ինչ որ ճշմարտութիւն է՝ Էճինեսքու համոզուած հետեւորդ ձրն էր Ծօվէնհասուէրի, ուրեմն յոռետես. բայց այս յոռետեսութիւնը իր անձնական ճակատագրէն դժգոհ անձնասէրի ձր ողբը չէր, այլ ճեւղածաղճոտ արածաղբութիւն ձր յանուն հանուր ճարդկութեան ճակատագրին: Եւ նոյն իսկ այն պահուն երբ իր քերթուածներուն ձեջ իր ցատուճը կը պոռթկայ ընդդէմ խաբուսիկ խուժանավարներուն, աւելի էսթէթիք զգացումն է որ կը յայտնուի քան թէ անձնական դառնութիւնը: Էճինեսքու՝ եսասիրութեան տեսակէտով՝ ամենէն անտարբեր ճարդն էր. ոչ երջանկութիւնը կը խայճէր զինքը, ոչ ալ կը վախնար թշուառութենէ: Բացարձակ խաղաղութիւն, ահա իր յատկանշական գիճը՝ ճեւղածաղճութեան թէ հրճուանքի ձեջ: Ու գիտելի է նաեւ որ իր յիճարութիւնն ալ հրճուանքի ձր ձեւը ունէր:»

Բայց այդ արտառոց հոգին աւելի լաւ կը բացատրէ ուրիշ գրող ձր, Էտուարա Կրուպէր:

«Էճինեսքու, ինչպէս Լէոփարտին, ինչպէս եւ

Լուիզ Աքէրմանը, կը պատկանի յոռետեսներու, յուսահատներու, ըճբոստներու ճաւուր ընտանիքին: Հիացող Ծօվէնհասուէրի տեսութեանց, իր ճաքի խառնուածքով ճաւիկ գերճան ձեճ վիլլիստիային, անկէ սորվեցաւ յոռետեսութիւնը, բայց Էճինեսքուի յոռետեսութիւնը եսական յոռետեսութիւն ձր չէ, որ կը բխի ճարդկային պղտիկ անհատականութենէն, այլ ան ալլասէր յոռետեսութիւն ձրն է, լայն սըրտով, ընդարձակ զգայնութեամբ, ազնիւ տենչերով ճարգու ձր: Այս տեսակէտով գայն կրնանք զնէլ Լօրտ Պայրընի բոլը: Անդլիացի ձեճ բանաստեղծին պէս Էճինեսքու կը հասաչէ, կ'անիճէ յանուն ճարդկութեան ճակատագրին: Եւ եթէ բաղդատաբար փոքր է իր երկր, բայց իր ճաւճճան կայճերը նոյն հանքէն է որ կը բխին: Յոռետեսութիւն ալլասիրութեամբ, ահա Էճինեսքուի յատկանշական գիճը: Իր երկը, «բովանդակ յաւերթութիւն ձր վշտերու», երկ ձրն է համակրանքի, սրտերու եղբայրութեան եւ աղապատանքի:»

Մէկ խօսքով յոռետես Էճինեսքուի խորքին ձեջ իտէալիզմ կայ, բարութիւն. բաղբրութիւն, զգացուճը ներդաշնակութեան եւ տիեզերական համակրութեան:

Պուրեւ

Յ. ձ. ՍԻՐՈՒՆԻ

(Վերջը յաջորդով)